

գրուած Սաղմոսի մէջ գտնութիւնը, այսինքն՝ կարելի է ըսկէ թէ Տաղերը արդէն առածուած էին 1647 էն յառաջ, նկատի առնելով Աղարիայի մահուան թուականը (1601), և յետոյ նննգիան և միւս Տաղերուն միբչին տողերը, — « Աղարիա ևս անարժան ծառայ եմ Տեսոն և Կուտին, ով որ կարդայ կամ յուսանի, յիշմամբ առնեք զիսարձանի » — կը մասնեն թէ Տաղասացը ևկեղեցական մըն է, Զուզայեցի Աղարիան, որուն Առեղծուածները կը հրատարակուին նոր Զաղապի մէջ տպագրուած ֆամագրքին մէջ:

Այս Տաղերն ու Առեղծուածները հաւանական է որ Աղարիա գրած ըլլայ իր կաթողիկոսութիւնէն յառաջ, նկատի առնելով իր շատ բազմազարդ գործառնութիւնը, այս մինքն՝ Երուսաղէմի պարտքրուու վճարման համար իր կաղմակերպած ազգային հանգանակութիւնը, և իր յարաբերութիւնը Հառմի հուս: Զատ զատ խօսինք այս երկու իրողութիւններու վրայ, բայց նախ փոքրիկ շեղում մը:

Աղարիա, ըստ Դարանաղցիի մէկ սուր դիտողութեան, կաթողիկոսանալէ յառաջ, խօստ հգնողական կեանք մը կ'արթէք, ո՞չ միայն աղուասուի կողմէն, այլ նաև հագուստի կայուսակի կողմէն, — « յառաջ քան զկաթողիկան ինիկն եւ կար ազանէ, և յետոյ թուլամորթիցաւ, փոխաց զգործին և զգանին, կ'ըսէ Դարանաղցին: ձգնաւորական այս խօսութիւնը և ինքնազրկութիւնը անապատական վաղեմի կեանքէն ըստ երեւոյթներ են, և ամէնէն յառաջ կ'արթէ յիշել Յովհաննէս Մկրտչին կերածն ու հագածը: Մազէ շատիկ հագնողներ շատ էին բովանդակ բրատոննեայ աշխարհի մէջ, և այ կողմէն ալ մը եկեղեցոյ պատութեան մէջ նշանաւոր է Յովհաննէն Յանիկին: Քոյք անդամներ են Հայութիւններուն ու անդամներ են, և ամէնէն յառաջ կ'արթէ յիշել Յովհաննէս Մկրտչին կերածն ու հագածը: Մազէ շատիկ բարեյշատակ պատրիարքներէն Պարհանէր Գրիգոր կը հագնէք կատիք ապա մը, ներքին Կողմը երկաթէ գամերով: որ կը պահանէք թ, Յակոբի Գանձատան մէջ: Շատ հաւանական է որ Զուզայեցին ալ հագածը այստիսի ապա մը կամ կարսոյ մը եղած ըլլայ, որդէս զի մարմինը չմեղկանայ քունոսի, այլ ըլլայ շարքաշ և տոկուն:

Դարանաղցիին քննագաւառութիւնները, ուզդուած իրեն ժամանակակից գէմքրուուն, միշտ արդար չեն, երբեմն ալ խորը չունին առանքը, և մեզ կը թուի թէ այս վերջին տեսակէն է Զուզայեցի կաթողիկոսին ուղղուածը: Դարանաղցին, որ Զորուէին կենցացը ձաղրէի կը գտնէր, Զուզայեցիին շատ կը տեսնէ թերես արտաքին փոփոխութիւն մը անոր հագուստին կապուստին մէջ, քեւեն կ'ըսենք, որովհետ բարօպագիտուքն իւելքի մտքի հակառակ է մտածել որ իր ամբողջ կեանքը անտունեան ձգնութեան մը խրատամբերութիւններով կրթած հոգեօրական մը,

մէկ օրէն միւսը, կաթողիկոս եղայ ըսկելով թուալամորթաւթիւն տար ինքզինքը<sup>(\*)</sup>: Այն առեն Աղարիա պէտք էր ուսուցչութիւնն ալ թողած ըլլար, որովհետ նախիկն վարժակետներուն իւրական առաքինութիւններէն մէկն էր ո՞չ միայն աշակերտին բան սորվեցնել, այլ մանաւանդ իր անձին օրինակով շինել անոնց նկարագրիրը: Հետեարար մեզ շատ բանաւոր կը թուի կարծէլ թէ Զուզայեցին ներքնապէս պահեց իր խոսակրօնութիւնը, ճիշջ Օձնեցին պէս, որպէս զի կարող ըլլար իր արտաքին ձեւերը պատշաճեցնել իր բարձր պաշտօնին պահանջներուն Ասիկան, այժմէն բացարարութեամբ, զատ կենցագագիրի առաջանական ինդիքտի մըն է: Եւ Դարանաղցիին քըն այս քանի մը զիսութութիւններու ուղեցինք պաշտպանել Զուզայեցին, ըսկերու համար թէ ամեննեն թոււամորթ չէ եղած ան իր պատասխանըւթիւններուն մէջ:

Անցնինք այժմ իր գործունէութիւններուն:  
(Ծարանակիլի)

Բ. Ե.

#### ԱՏԱՐ. ԶԱ. ԳՈՐԾ ԱՇԱԿԵՐԸ

Պարտասած է Յիսուս, աշկերտ ատաղձագործ: Նա մելքի կը նեշի տապացին իր ծանր, Նուրը կատար ծածկուած իր մեջը, թուական ինքնի մըն է: Եւ Դարանաղցիին քըն այս քանի մը զիսութութիւններու ուղեցինք պաշտպանել Զուզայեցին, ըսկերու համար թէ ամեննեն թոււամորթ չէ եղած ան իր պատասխանըւթիւններուն մէջ:

Դուն, Խ'յա Մարիամ, խոնարին կրպակին խոր Կանդրապատնաս քի արգանցի մէջ կրած ևս Զան՝ որ աշխարհ բոլոր կ'ապահու յուսակից, Մարդ քի սնանունն է անդամութեան մէջ:

Անոյշ մը կը մասիս, հիացած կը մնաս: Ինչպիսի այն օրն ուր ուկրով, խոնելով, զիտուով եկած մողեր զայրիամբ զլուիս խոնարինին:

Այլ յանձարծ սեւեռուն կը մնայ յու որդիոց, Ճապակերով պատին վրայ կը զծէ ևս Մեծ Խաչեցելոյն սուերն, ո՛ Գողգորա:

Թարգի.

#### ՄԵԽՄԾՊ ՆՈԽՊԱՐԵԱՆ

(\*) Ազարիա ինքզինք կը ներկայացնէ « ի կորզի ուրբի Անտոնիո, (Bibl., Vaticanae, էջ 204):

